

կանացու մը օգուտ միայն կրնայ բերել ո՛չ մի-  
այն վեր։ Հնչ. կուսակցութեան, այլ եւ, ու  
մանաւանդ, հայկական դատին :

Ա. Չ.



ՀԱՅ ԱՐՈՒՅՏՈՐ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵՉ

Ի նպաստ Վանայ սովեախներուն, ժընէյի  
հայ ուսանողութիւնը հայ երաժշտութեան նը-  
ազգահանէս մը տուա յունիս յին՝ քաղաքին  
Գնեսարյալաւորին մեծ սրահին մէջ, հովանա-  
ւորութեամբ ծանօթ հայասէր Պ. Լէփոյտը Ճա-  
վրի : Ուսանողութիւնը հրախրած էր կուստաս  
վարդապետը՝ որպէս զի կազմակերպէ կրօնցեկ  
խումբը եւ զեկազարէ նուագահանդէսը . հրա-  
ւիրած էր նաեւ Պ. Չօպանեանը՝ հայ երաժշ-  
տութեան եւ բանաստեղծութեան վրայ բանա-  
խօսութիւն մը արտասանելու, եւ Պ. Շահ-  
Մուրատեանը՝ իր հօքը ձայնին պակցութեամբ  
հանդէսին փայլն աւելցնելու : Նուագահանդէ-  
սին մասնակցեցան նաեւ Պ. Շէրիտեան, Նրբ-  
բաճաչակ համակրիչ պարիթիոն մը, տիկին Շէ-  
րիտեան՝ շքեղ տաղանդով զայնակարտուէրի :  
Ետէ մըր կազմուեցաւ հայ ուսանողներէ եւ ու-  
սանողուկներէ, որոնց կ'ալակէջին նաեւ քանի  
մը զեղարուեստակեր Հայուկներ ու ուսու-  
նողներ : Նուագահանդէսը մեծ յաջողութիւն  
ունեցաւ : « Ժուրնալ տը Ժընէվ », « Քրիպիւն  
տը Ժընէվ » եւ « Լա Սիւիս » թերթերը ջերմ հա-  
մակրութեամբ լի յօդու ամեր նուիրեցին անոր :  
Հասցոյթը եղաւ մօտ 2000 Քր. : Պ. Ճավր, խան-  
զավառուած իր զեղարուեստասէրի եւ նուազ-  
աների ամենապահն. զգացմանց մէջ՝ որոշեց մտա-  
զաննդէսին բոլոր ծախքերն իր զրպանէն վճա-  
րել, որով ամբողջական հասցոյթ ու զարկուե-  
ցաւ Վան :

Լօզանի հայ ուսանողներուն Արմենիա նո-  
բանաստա ընկերութիւնը հրտ իրեց Պ. Չօպան-  
եանը Լօզանի մէջ արտասանի բանախօսութիւն  
մը Հայոց բանաստեղծութեան մասին. կուստաս  
վարդապետը նաեւցաւ իր պակցութիւնը շնոր-  
հել այդ բանախօսութեան՝ երգելով մէկ քանի  
հայ եկեղեցական եւ ժողովրդական երգեր. Հա-  
մալարարին վերաստեսուր. Պ. ար Լօզն, ճրի-  
բար տուաւ Համալսարանին մեծ սրահը, եւ  
յանձն առաւ ինչ իսկ նախագահել երեկոյթին  
եւ բանի մը բառով հասարակութեան ներկայա-  
ցնել գործն ու գործիչները : Մօտ հազար հոգի  
ներկայ էին, եւ հայ բանաստեղծութիւնն ու  
երաժշտութիւնը յաջողական ապագորութիւն մը  
գործեցին Լօզանի ունկնդիրներուն վրայ : Վի-  
զէթ տը Լօզան» խանդավառ յօդուածով մը ներ-  
բողից հայ ցեղին զեղարուեստական բարձր կա-  
րողութիւնները :

Ժընէյի եւ Լօզանի հայ ուսանողները որ  
ամենամեծ համերայնութեամբ, ազգասիրական  
եռանդով ու անձնօրութեամբ աշխատեցան  
այդ երկու երեկոյթները կազմակերպելու, ջերմ  
շնորհաորութեան եւ զովհաստեղծութեան արմանք  
— Թուրքի « Մոմէնթօ » լրագիրը Ճա-  
վրթի ստորագրութեամբ ընդարձակ յօդուած  
մը հրատարակած է les Trouveres Arméniens  
գրքին վրայ . իտալացի քննադատը սքանչալ-  
մամբ կը խօսի մեր աշուղներու բանաստեղծու-  
թեան մասին :

— Հոռոմի Արքայական Մասնադպարանի  
մատենադարանայտն եւ ծանօթ գրադէտ Տօմե-  
նիթօ Չամբոյի « Լա Վիսա Լեթթերարն »  
թերթին մէջ հրատարակած է իտալերէն թարգ-  
մանութիւն մը Պ. Չօպանեանի Հիւսնդանդը  
գերթուածին :

Բազմակիցը իր Յուլիօ-Օգոստոս թիւին  
մէջ հրատարակած ըլլալով ամբողջական թարգ-  
մանութիւնը զուիցերական եւ իտալական թեր-  
թերու վերոյիշեալ յօդուածներուն, աւելորդ կը  
նկատենք կրկնել այստեղ միեւնոյն աշխատու-  
թիւնը :

Պ. ՄՈՒՂՈՒՆԵԱՆԻ ՄԱՀԸ

Անահիկալ եւ անգութ հիւանդութիւն մը  
մը մէկ ամուսն ամբողջ մէջ զգեստեց Պ. Մու-  
ղունեանը եւ տարաւ զայն : Մուղունեանի ա-  
նունը ծանօթ է Անանիոսի ընթերցողներուն : Իր  
թիւնորի քնքուշ ու փափուկ ձայնը, իր զգայուն  
երգեցողութիւնը իրեն կը խոստանային փայտն  
սպազայ մը : Նուագահանդէսներու մէջ, ինչպէս  
եւ փարիզեան բարձր գասակարգի սալմներու  
մէջ, յանձնա երգած էր հայկական երգեր եւ  
համակրութիւն ու սրանչացում հրահրած էր  
զէպի իր ցեղը : Թորին տխրութեամբ է որ  
կ'արձանագրենք այս կորուստը :

ԼՈՅՍ ՏԵՍԱՐ

Ա. ՉՊԱՆԵԱՆ

Մ. ՊԵՇԵԿԻՍՆԵԱՆԻ

ԿՆԱՆՔԸ ՈՒ ԳՈՐԾԸ

ԳԻՆ 5 ԳՐԱՅԻ

Le Gérant : FRÉDÉRIC MACLEA  
Imp. D. DOGRAMADJIAN  
18, Rue des Gobelins, Paris.